

Հասարակօրէն ազիւսէ շինուելով՝ ամսուն արեւուն ճառագայթներէն փռան պէս տաք կ'ըլլան և ձմեռը ջերմութիւն ճառագայթելով՝ սաստիկ ցուրտ կ'ըլլան : Իսկ որ այս շինուածոց ոչ միայն վրան ու չորս կողմը մամուռ պատուի , այլ նաև յատակն ալ , ձմեռն այնչափ տաք կ'ըլլայ , որ ածուխի ու փայտի մեծ խնայութիւն կը պատճառէ :

ԲՆԱԿԱՆԻ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՈՐԱԼՈՒՐԻ

Գ

Մարդը թեան ընդերաց մէջ ոյժ մը կը խաղայ 'ի յաւիտենից , որ ջերմութեան ու լուսոյ պէս ոչինչ նուազ զօրաւոր է , և անոնց ժամանակակից , գույն թերևս և պատճառ : Բայց նոր ժամանակներուս ոգին եղաւ որ զայն ծածկող պղնձի վարագուրը վեր առաւ , և նախանձոտ բնութեան ձեռքէն յափը տակէց զայն , և ոչ միայն անով պատճառած անհամար երեւոյթներուն լոյս հաղորդեց , այլ նաև քաղաքական յառաջադիմութեան ալ անսարսռելի աղբիւր մը շնորհեց : Մյս այն տիեզերական հոսանիւթն է , որուն առջևն ոչինչ էն միջոցի հեռաւորութիւնները , որուն խորհրդաւոր շառաչմունքէն ազգք և ազինք զարթեան 'ի նոր կեանս , և աշխարհքիս մէկ ծայրէն մէկալ ծայրը կը խօսակցին իրարու հետ , պատգամաւոր զրկելով այս ծածուկ զօրութիւնը , որուն յանձնուած կը կարծուի տիեզերաց տնտեսութիւնը , և թերևս մեզ մէջ շատ հեռու չէ այն ժամանակը՝ որ ինքը փոխանակելով բնութեան ամէն զօրութեանցը , պսակէ զմարդկութիւնը բիւրաւոր և նորանոր յաղթանակներով քաղաքականութեան և յառաջագիմութեան :

Մյս զարմանալի հոսանիւթս էլէրրականութիւն կ'ըսուի , յունական էլէր-

րրոն բառէն , որ սաբ ըսել է . վասն զի առաջին անգամ սաթին վրայ յայնուեցաւ՝ Քրիստոսէ 600 տարի առաջ : Բայց այս երեւոյթս շատ դարեր մնացութեան տակ թաղուեցաւ , ու միայն անցեալ դարուն մէջ վերանորոգեցաւ բազմապատիկ երեւոյթներով , և բնութեան ընդհանուր ու ամենէն զօրաւոր ոյժ մը ճանչուեցաւ : Ինչէ Ետև սկրսան մարդիկ հարցընել բնութեան փորձոյ միջնորդութեամբը , առանց միտք դնելու ամուլ տեսութեանց որ երկու հազար տարի մարդկեղէն միտքը կաշկանդեր էին և ջլատեր , ու հրաժարեցան այն երեւութից պատճառները գուշակելէն , և միայն իրենք զիրենք տուին եղածը քննելու :

Սրբեմն տեսներ հիմա թէ ինչ պատասխան տուաւ ելէքտրական հոսանիւթը փորձառական գիտութեան հարցմանցը :

Վայծակն ինչ է : — Վլէքտրականութիւն է . վասն զի մեր ելէքտրական մարտկոյններէն ալ շանթ կը թօթափենք , ինչպէս մրրկալից ամպերը կը թօթափեն , և կրնանք ամպերէն , օդէն , երկրէս ելէքտրականութիւնն յափշտակել ու արուեստական մարտկոյններուն տեղ փոխանակել : Վերջապէս այս ծանօթութիւնքն առաջնորդեցին Ֆրանքլինի շանթարկելի օգտակար հնարիցը , որ

Յամպոց կորդեաց նա ըզանթիս կայծականց ,
Եւ զգաւազան յանագորոյն ի բըռանց :

Տեսնելով որ ելէքտրականութիւնը սաստիկ ուժով կրնէրգործէ կենդանեաց , բուսոց ու մարդուս վրայ , բնախօսք շատ մը կարեւոր երեւութից մեկնութիւնն հարցուցին , և լիուրի պատասխանն առին : Վչ միայն լէյտեան անօթին տուած ցնցումը և կայծերուն խայթը , այլ բոլոր կենդանական գործարանաւորութիւնն , այսինքն զգայականութիւնը , շարժումը , մարսողութիւնը , հիւթոց անջատումը , սննդաւորութիւնը , և գործարանաց զարգացումը , կենսունակ էակին ելէքտրականութեանն իշխանութեանը տակն էն :

Այսք հտալացին Ա ղղա հնարեց այն կազմածն՝ որ անդադար ելեքտրակա նութիւն կը գոյացընէ, և իր անուամբն ըսուեցաւ Վոլթայեան Բարդ, Ալտինի այս հրաշալի գործիքիս ազդեցութիւնը փորձեց մտրթուած կենդանեաց և գըլխատուած կամ կաթուածահար մարդկանց վրայ, և զարմանալի երևոյթներ տեսաւ: Ատքէն Ռարիզ երթալով հոն ալ կրկնեց այս փորձերը բազմութեան առջև: Ազան մը գլուխ մարմնէն բաժնուած՝ ելեքտրական հոսանիւթէն գըրգըուելով՝ աչուրները բացաւ ու կատաղաբար չորս դին պտըտցուց, ռնգունքն ընդարձակեց, ականջները տնկեց, իբր թէ ողջ ըլլար և պատերազմի պատրաստուէր: Ապանուած ձի մըն ալ կից արձակեց ու մօտ կեցողներէն քանի մը հոգի վիրաւորեց և քովի կազմածները կտորեց: Անգղիա ալ նոյնպիսի փորձեր եղան. քանի մը բնախօսք մահապարտէ մը իր մարմինը գնեցին, որպէս զի վրան կենդանական ելեքտրականութե տեսութիւններն ստուգեն: Աիական սկսաւ բռնական ու ջղաձգական շնչաուութիւն մը, աչուրները բացուեցան, շրթունքներն սկսան շարժիլ, և դէմքը այնպիսի ահաւոր կերպարանք մը առաւ, որ հոն եղողներէն մէկը վախէն մարեցաւ, և երկար ժամանակ այս վախը վրայէն չգնաց:

Այսօր, ելեքտրականութիւնը երբեմն կրակ կը ձգեն, և իրենց ճամբուն վրայ գտուած դիւրաւառ նիւթերը կը բռնկեցընեն: Աւստի ըսին ելեքտրական հոսանիւթին որ ջերմութիւն գոյացընէ. և ահա ՚ի մէջ բազմաց այնպիսի փորձ մը՝ որ այս ամէն հարցմանց լիուրի պատասխան է: Ա ղղայեան բարդի մը երկու ծայրերը մէյմէկ թել կցենք մետաղէ, և այս թելերուն երկու ծայրերն այնպէս իրարու մօտեցընենք, որ ելեքտրականութիւնը շարունակ հոսանքով մէկ թելէն մէկալն անցնի. հիմա թէ որ այս թելերուն ծայրէն ելած բոցին մէջ ինչ և իցէ դժուարահալ մարմին մը դնենք, մէկէն կը սկսի հալիլ ու կաթիլ կաթիլ կը վազէ: Այսպիսի

մէկ վառարանի մը ուժոյն ոչ դժուարահալ մետաղները, ոչ անհալ հանքերը, ոչ հողերը, և ոչ գայլախազը կրնան ընդգիմանալ:

Փայլականց և ելեքտրական կայծից կենդանի ու կայտառ լուսէն լուսաւորուած մարդուս միտքը ըսաւ ելեքտրականութեան՝ հաստատուն և օգտակար լուսաւորութիւն մը գոյացընելու, և ակնկալութեան վեր պատասխան ընդունեցաւ: Ա ղղայեան բարդին երկու ծայրերը կցուած մետաղէ թելերը ածխէ գլանիկներով վերջացընենք, այս երկու ածուխները իրարու մօտեցընելով կը սկսին վառիլ, և լոյսն այնպէս զօրաւոր է, որ արևուն լուսոյն նման աչք կը խայթէ: Ետտեղ փորձեցին խանութներ լուսաւորել ելեքտրական լուսով, բայց վերջէն զանց ըրին սաստիկ պայծառութեանն համար, վասն զի աչք կը շլացընէր: Հիմա ետեւէ ետ բնագէտք ասով մեծամեծ գործարաններ լուսաւորելու, և գիշերները կամ ամպոտ օրերը արևուն լուսոյն փոխանակելու:

Այսօք չբաւեր վոլթայեան բարդին հրաշալիքները մէկիկ մէկիկ համբելու: Հիներն ալ դիտեր էին որ սաթը շրջափուրթով թելէ մարմնոց շարժումն կուտայ. իսկնորերը ելեքտրականութեամբ նաւեր կը քալեցընեն, կառքեր կը շարժեն, և մանաւանդ գործարաններու մէջ աշխատաւորաց ուժոյն կը փոխանակեն:

Ա ղղայեան ելեքտրականութիւնը մագնիսացեալ ասեղին վրայ կը ներգործէ. ասկէ նորոց փորձառական ոգին մեծամեծ օգուտներ քաղեց: Ալեքտրականութիւնն առանց պողպատի, առանց երկաթի մագնիս կը կազմէ. բայց մենք մագնիսացեալ երկաթի կտորով մը կ'ուզենք ելեքտրականութիւն ունենալ: Աւ ահա մագնիսացեալ պողպատի կտորէ մը կայծեր կ'արձակին, կրակ կ'ելլէ, ու ելեքտրական, քիմիական, բնախօսական և հեռագրական հոսանք մը կը վազէ. և սակայն քանի մը տարի առաջ մագնիսութիւնը բնութեան ու

Ժերէն ամենէն անգործը կը կարծուէր :

Հրաման եղաւ ելեքտրական հոսանքին որ մետաղէ թելերու վրայէն սուր հանդակ երթայ քաղաքէ քաղաք . օրինակի համար Ռարիզէն Աոստանդնուպոլիս . և մինչդեռ Աոստանդնուպոլիս բառին կէսը չէր լմնցած , ինքն հոն հասեր էր . և նոյնչափ Ժամանակի մէջ կրնար նաև երկու երեք անգամ աշխարհքիս չորս կողմը պտըտիլ :

Ալեքտրական գիտութեան ամէն մէկ ճիւղը առանձին գիտութիւն մը կը կազմէ , արուեստ մը և ճարտարութիւն մը :

Արկիրս մէկ մեծ ելեքտրական գործիք մըն է , որուն հոսանքները կ'ուղղեն մագնիսի ասեղը և նաւորդաց ճամբայ կը ցուցնեն :

Քիմիականութիւնն ալ բոլոր ճարտարութիւնը ելեքտրականութիւն կ'առնու : Ընդ մարմիններ կը բաղադրէ ու կը տարբաղադրէ , մարմնոց մանրամասնոց վրայ այլ և այլ ազդեցութիւններ կը ներգործէ , նոր մետաղներ կը գոյացնէ , և վերջապէս քիմիական ընդարձակ տեսութիւններէն մէկն ալ պարզ կամ բաղադրեալ մարմնոց նախնական տարերաց ելեքտրական յատկութեանց տեսութիւնն է :

Այսօր և ելեքտրականութիւնը հետերնին բարակ մասունք նիւթոյ կը տանին , և իրենց ճամբուն վրայ կը թողուն զանոնք . այնպէս որ կայծակն ու ելեքտրական կայծը ինչ առարկայի վերայ որ կ'իյնան՝ զանոնք բարակ խաւով մը օտար նիւթոյ կը պատեն : Ըսկէ առաջ եկաւ ելեքտրական ոսկեզօծման ու արծաթազօծման ընդարձակ ու կարևոր արուեստը , որուն օգտակարութեանն ու շահաւէտութեանը չափ չկայ :

Ըսոնց նման և ալ աւելի զարմանալի է կարվանսաձող ըսուած արուեստը , որ առաջիկայ դարուս կիսուն ճարտարուեստաբան , որով վոլֆայեան բարդի մը ելեքտրական հոսանքը հետն առած մետաղական մասունքներ , ինչպէս են պղինձ , արծաթ , ոսկի , կու գայ հանդարտօրէն առանց կրակի , առանց հալ-

ման , քանդակի մը կամ փորուածքի մը վրայ կը տեղաւորէ զանոնք չափաւոր հաստութեամբ և ամենայն ճշդութեամբ անոնց պատկերն ու մետաղական կաղապարը կը հանէ :

Հիմն կարվանսաձուլութիւնը թէ գիտութիւն մըն է , թէ արուեստ և թէ ճարտարութիւն , և այնչափ վեր է քան գակագործութենէ ու փորագրութենէ , որչափ վեր է լուսագրութիւնը նկարչութենէ : Կարվանսաձուլ արուեստին շինած պզտի արձանի մը կամ զարդու մը ճշդութեանն ու հաւատարմութեանը առաջին կարգի ճարտարի մը հանձարը չբաւեր . ինչպէս նաև լուսագրութեան ճշդութեանն հասնելու համար գծագրութեամբ՝ տարիներ պէտք են և մարդէս վեր ճարտարութիւն մը :

Արկիրագունտս իր մագնիսական մըթնորոտովը , հաստատուն ցամաքներովը , հրեղէն լոյծ միջուկովը , և անոնց հետևանք ելեքտրական հակազդեցութեամբքը , ճշմարիտ գործի մըն է կամ բարդ մը ելեքտրական , որուն հոսանքները արևելքէ արևմուտք կը դիմեն , ինչպէս կը տեսնուի մագնիսի ասեղին վրայ , զոր իր ազդեցութեամբքը դէպ 'ի հիւսիս ու հարաւ կ'ուղղէ : Ըստ հոսանքները անգագար կը շրջաբերին գետնին տակէն , և երկրի կեղևը կազմող ամէն նիւթոց մէջէն կ'անցնին իրենք իրենցմէ ճամբայ բանալով , որուն ուղղութիւնը և մանաւանդ իրենց քանակութիւնը կը կախուի գետնին վիճակէն ու անոր տարբաղադրութենէն : Ըստ ելեքտրական հոսանքները որչափ ալ տկար ըլլան , գետնին մետաղական մասունքը հետերնին առած կամայ կամայ կը տանին ինչուան առջևնին արգելք մը ելլէ կամ ուժերնին տկարանայ , ան ատեն կը թողուն զանոնք , որով կը սկսի մետաղական կոյտ մը կամ երակ մը կազմուիլ : Ըստ կոյտերը գլխաւորապէս գետնի մեծամեծ ճեղքուածքներու կամ սպտաուռածքներու մէջ կը ձևանան , ուր գետնափոր ճամբաներով կը հասնին բովազործները , և կը գտնեն մետաղները կամ զուտ վիճակի մէջ ,

ինչպէս է սնդիկն ու ոսկին , և կամ թէ որսիտացած կամ հողախառն՝ ինչպէս են երկաթը , պղինձը , զինկը , և այլն : Այս բանիս ճշմարտութիւնը գեղեցիկ փորձով մըն ալ կրնանք հաստատել : Անունք շատ մը բրտի հողէն թրջած , ու մէջը որ և իցէ մետաղական մասանց փոշի խառնենք և տափարակ գետնի մը վրայ տեղաւորենք . մեծ դանակի մը բերնով երկու մաս բաժնենք այս հողը , բայց այնպէս ըլլան այս մասերը՝ որ հազիւ թէ մէկզմէկ շօշափեն : Հիմա թէ որ ամբողջ հողը այն զանգուածին մէջէն ելեքորականութիւն քաղցրենք , ճեղքուածքին մէջ կը սկսի մետաղական պզտի կոյտ մը կամ երակ մը կազմուիլ , որ կը ցուցնէ մեզի մետաղական մեծամեծ կոյտերուն կազմութեան գաղտնիքը : Արեւմտեանում թիւնն ունի իր կարվանսայլ արուեստն ընդերացը մէջ , ինչպէս ունի իր ստորերկրեայ երկրաչափութիւնը :

Բսինք թէ ելեքորական հոսանքը հետը մետաղական մասունքներ առած կը տանի , ինչուան դիմացն արգելք մը ելլէ կամ ուժը տկարանայ , ան ատեն կը ստիպուի թողուլ զանոնք : Ինչպէս հեղեղ մը հետը քար ու աւազ առած կը քշէ կը տանի , բայց երբ ուժը կոտրի կամ դաշտի մը վրայ սփռուի , ալ չկրնար զանոնք առաջ տանիլ ու կը ստիպուի թողուլ հոն զանոնք : Ար և իցէ կերպով ալ ուզենք բացատրել , բնաբանութենէ բազմապատիկ փորձեր ունինք , որ կը ցուցնեն մեզի նիւթոյ մասանց տեղափոխութիւնը ելեքորականութիւն : Ինչպէս , օրինակի համար , եթէ երկու գաւաթ ինչուան կէսը ջրով լեցուն իրարու հետ հաղորդենք թրջած թելով մը , և այն թելին վրայէն ելեքորականութիւն անցրնենք , կը տեսնենք որ գաւաթին մէկը կը լեցուի ու մէկալը կը պարպուի գաղանի զօրութեամբ մը : Կարձեալ գոյացու թեան մը մէջէն այն պիտի մարմին մը կրնանք անցրնել , որ վրան ամենն ին ազդեցութիւն մը չընէ , ուր եթէ զայն շորժողը ելեքորականութիւնը չըլլար , նոյն գոյացութեան

վրայ սաստիկ կը ներգործէր : Այլ աւելի զարմանալին է՝ ելեքորականութիւն մարդուս մարմնէն օտար գոյացութիւններ դուրս հանել , կամ մէկ կողմէն մէկալն անցրնել . ինչպէս օրինակի համար եթէ մէկ ձեռքս կտոր մը եօտ ու մէկալը՝ քիչ մը օսլայ առած վոլդայեան բարդին թելերը բռնեմ , կը տեսնեմ որ օսլայն կը գունաւորուի , վասն զի եօտն ու օսլայն իրարու հակազդիչ են . բայց այս երկու գոյացութիւնները զիրար ինչպէս գտան . ելեքորական տեղափոխութեամբ , որով եօտը բազկացս մէջէն անցնելով գնաց օսլայն գունաւորեց . նոյնպիսի սկզբամբ մարդուս մարմնէն ախտաբեր մետաղները դուրս կը հանուին : Անստուանակ արարածոց վրայ տեսնուած սննդառութեան , հիւթոց անջատման , մարսողութեան հրաշալի կազմութիւնը ելեքորական տեղափոխութեամբ կը կատարուի . և այս բանս այնպէս ճշմարիտ է , որ փորձառութեամբ մը կենդանեաց օտամորս գնացող ջրերուն մասը կտրեցին ու տեղը մետաղական թելեր կամ թիթեղներ փոխանակեցին , որպէս զի ելեքորական հաղորդակցութիւնը չկարուի , և տեսան որ մարսողութիւնը նորէն կազմուեցաւ :

Արարչական զօրութեան մեծութիւնը բնութեան ամենամեծ ու ամենափոքր առարկայից վրայ տեսնելով՝ կը սքանչանանք . բայց հետաքննի միտք մը յայտնէ կը կրթի երբ կը տեսնէ որ այս զօրութիւնները լինն ու անբարբառ կը գործեն առանց ճգանց , առանց ընդդիմակալութեան , առանց խռովման , ու կեանք կու տան կենսունակ արարածոց , կը զարգացրնեն զանոնք , կը սնուցանեն , կը սպասպանեն , ուր մարդս երբ կ'ուզէ հրամայել տարերաց մէկը մէկալին դէմ հանելով , հօւր , ջուր , հողմն , շոգի , կը չէն , կը շաչեն , կը շունչեն , և անդաշնակաբար կը շառաչեն , կարծես թէ զիրենք նուաճող իմացականութեանն իշխանութեան լուծը կ'ուզեն թօթափել :

Թէ որ հողուն մէջ մէկմէկէ հեռու մետաղէ երկու թիթեղ թաղենք , ու

մետաղէ թելով մը օգուն մէջէն իրա-
րու հաղորդենք, կը տեսնենք որ այս
թելին վրայ շարունակ հոսանք մը կը
քալէ ելեքտրականութեան: Այժմէ ու-
րեմն հողուն մէջ այնպիսի հոսանքներ
կան, որ մետաղական գոյացութիւններ
առած կը տանին, ժամանակ անցնելէն
ետե պիտի տեսնենք որ այն թիթեղ-
ներուն մէկուն վրայ մետաղական մա-
սունք ժողվուեր են: Աւ որովհետե
երկրագնաիս հոսանքները արեւելքէ ա-
րեմուտք կը դիմեն, պէտք է այս ուղ-
ղութեան վրայ թաղել ելեքտրականու-
թեան հաղորդական այն երկու թի-
թեղները: Ասկէ կրնանք հետեանք
հանել թէ բնութեան մէջ մետաղա-
կան կոյտերը գլխաւորապէս ձեւացեր
են լերանց գօտիներուն կամ երկրիս
պատառուածքներուն ուղղութեամբ՝
հիւսիսէն դէպ ՚ի հարաւ, որոնք ելեք-
տրական հոսանաց արեւելքէ արեմուտք
ընթացքը կը խափանեն: Աւ այսպիսի
է իրօք Աւրալի ոսկեբեր շղթան, որ
զԱրոպան կը բաժնէ Ասիայէն. ինչ-
պէս նաև կրնայ ըսուիլ Վալիֆոունիոյ
ու Աւստրալիոյ լերանց համար ալ:

Բնութեան կալվանաձոյլ արուեստը
ուստի կը գտնէ այս մետաղները, այս
ոսկին, որ մեծամեծ զանգուածներով
հողուն մէջ կը գտուին. արդեօք բնու-
թիւնը կը ստեղծէ զանոնք նոր տեսակ
արարչագործութեամբ մը: — Այ. նիւ-
թապէս ոչ բան մը կը գոյանայ և ոչ ալ
բան մը կ'ոչնչանայ. բնութեան մեծա-
մեծ զօրութիւնները, ինչպէս են մե-
քենական զօրութիւնները, բնական
զօրութիւնները, քիմիական զօրութի-
ւները, և բուսական կամ բնախօսական
զօրութիւնները, որոնք բովանդակ աշ-
խարհքիս վրայ կ'իշխեն, կարող չեն և
ոչ հիւլէ մը նիւթոյ գոյացընել կամ եղ-
ծանել. բայց այս զօրութիւնները կրնան
շարժել, փոխադրել, միացընել, խտա-
ցընել երկրիս մէջ ցրուած մետաղական
մասունքները, ու զանոնք զուտ ոսկոյ
զանգուած մը կալվանաձուլել: Հիմա
կը մնայ գիտնալ թէ հողուն մէջ ոսկի
կը գտուի. այս բանս ալ ստուգեց փոր-

ձը: Աստուծոն ու թփերը, և մանա-
ւանդ որթը՝ իրենց սննդարար հիւթն
երկրէս կ'առնուն, ու կ'իրացընեն ի-
րենց բունին ու կեղեին: Արթի ճիւ-
ղերն այրելով՝ կը տեսնենք որ բոլոր
ածխանալի մասը աներեւոյթ կ'ըլլայ ու
քիչ մը մոխիր կը մնայ. հիմա թէ որ
այս մոխրէն չափաւոր քանակութեամբ
առնունք ու քիմիական հակազդիչնե-
րով գրգռենք, մէջն ոսկոյ մասունք կը
գտնենք: Աւրեմն այս ոսկին բուսոց
սնունդ տուող հողոյն մէջ կը գտուեր:
Յայտնի է թէ այսպիսի գեղեցիկ գիտ-
նական փորձ մը արուեստից կարգը չկըր-
նար անցնիլ, վասն զի ծախքը ելած ու-
կոյն գնոյն չարս ու հինգ անգամն է:

Կալվանաձոյլ արուեստը, որ երէկ
ճարտարուեստը ելեքտրական գիտու-
թեանց մէջ, օրէ օր իր տեսական ու
գործնական իշխանութիւնը ընդարձա-
կելու վրայ է. վասն զի գիտութիւնը,
որ այսօր կատարեալ կը սեպուի, վաղն
անկատար է: Արեւ հոս հարեանցի
կտրեցիք անցանք ելեքտրականութե-
ընդարձակ ասպարէզը, և անոր արգա-
սեաց մէկ քանին միայն յիշատակեցինք.
և ոչ իսկ խօսքն ըրինք հիւսիսային ար-
շալուսոյն, արեւուն ու լուսնին ելեք-
տրական հոսանացը, որ զգալի են մագ-
նիսի ասեղին վրայ, ինչպէս նաև մնր-
րակաց վրայ դիտուած ելեքտրականու-
թեան երեւութիցը: Աւստի առաջի-
կայ նկարագիրս շատ անկատար է, և
սակայն մեզմէ երկու դար առաջ այս-
պիսի ընդարձակ գիտութեան մը, որ
թէ մտաւոր է և թէ հնարագէտ միանը
գամայն, և ոչ իսկ անունը կար: Իսկ
թէ հիմա ինչո՞ւ այսչափ ընդարձակ է
ելեքտրականութեան սահմանը. պա-
տասխան կու տանք թէ վասն զի ելեք-
տրական հոսանիւթը իւր մերենական,
բնական, քիմիական ու բնախօսական
յատկութեամբ կ'իշխէ բովանդակ
բնութեան:

